

ՊԱՏՄԱԿԱՆ

ՏԱՊԱՆԱԿԻ ԵԿԵՂԵՑԻՆ ԿԱՐԻԱԹԱՐԻՄԻ ՄԷՋ

Ս. Գրքի Ա. Թագաւորութեանց Զ. և Է. զուգահեռաբար պատմութենէն կը սորվինք թէ Տիրոջը Տապանակը Բեթլեհեմէն փոխադրուած է Կարիաթարիմ. սեւ եկին արքն Կարիաթարիմայ, և հանին անտի զտապանակ ուխտի Տեառն, և տարան զնա ի տուն Ամինադարայ որ ի բլրին, և զճղիւզար որդի նորա սրբեցին պահել զտապանակ ուխտին Տեառն: Եւ եղև յորէ յորմէ հետէ էր տապանակն ի Կարիաթարիմ՝ բազմացան աւարքն և եղին ամբ քսան, և հայեցաւ ամենայն տունն Սարայիլի զկնի Տեառն» (Ա. Թագ. Է. 1-2): Թեոյոյ Գաւթ Թագաւոր նոյն տեղէն Տապանակը փոխադրեց Երուսաղէմ, և Սողոմոն ալ՝ Տաճարին մէջ:

Կարիաթարիմը Յուդայի քաղաքներէն մին էր, Բենիամինի սահմաններուն վրայ, Երուսաղէմի հիւսիսային-արևմուտք: Տապանակը՝ ժողովրդեան մէջ Յաւիտենականին ներկայութիւնը կը խորհրդանշէր, որքան հին ուխտի ժամանակ, նոյնքան առաջին քրիստոնէից օրով Տապանակի տեղը յարգանքի և պաշտելութեան առարկայ էր, այդ պատճառաւ շատ կանուխէն քրիստոնէական բարեպաշտութիւնը Կարիաթարիմի մէջ հիմնարկած էր Տապանակի եկեղեցին:

Զանազան յարձակումներու հետեանքով Ս. Երկրի բազմաթիւ սրբավայրերու աւերումներու մէջ Տապանակի եկեղեցին ալ քանկաց աւերակ դարձած և յետոյ վերանորոգուած է: Բայց Սաչակերներէ յետոյ նոյն նորոգեալ եկեղեցին գոմի վերածուելով երկար ժամանակ հաւատացեալք չեն կրցած ուխտադնայութիւն կատարել:

Վերջին ժամանակներս Կարիաթարիմի եկեղեցին Ապուղոջ մականուամբ տեղացիի մը կողմէն առած է, և պաշտօնապէս

չնորհ տրուած է Տրանսական կառավարութեան, որուն ներկայացուցիչ Բենեատիկանան կրօնաւորները նորոգութեամբ մը կը շարունակեն եկեղեցական պաշտամունքը:

Նոյն եկեղեցիի մասին յայտնի հնախոս և Ֆրանս. հիւպատոս Clermont-Ganneau 1870ին ուսումնասիրութիւններ կատարած է և հաստատած նոյն եկեղեցիի նորոգութեան նկատմամբ Սաչակերաց ձեռնարկները և գտած է լատին տրամանագրութիւններ մասնաւորներու անուններով և խոչի քանդակներով: Ըստ նոյն քննութեան, կը հաստատուի թէ եկեղեցին երկյարկանի էր և ստորերկրեայ մատարան մուտքին վրայ դռնուած են շրջանակաձեւ երկթեւեւ խաչի մը հետքերը, որոնք մտերմօրէն տեսնուած են:

Clermont-Ganneau այս եկեղեցիին շինութիւնը բոլորովին կը վերագրէ Սաչակերաց ու կուտայ հետեւեալ տեղեկութիւնները:

Նկեղեցիին ծագումը. — Ապուղոջի եկեղեցիին պատմութիւնը և ծագումը անլուծանելի խնդիր մը կը մնայ: Շէնքին մեծագոյն մասը անվիճելիօրէն Սաչակերաց ժամանակի գործ է. թէպէտև եկեղեցիին վարի մասը, որ կը կազմէ ստորերկրեայ մատուռը (crypt), ունի մէկ քանի հատ լայն կարկտահար քարեր (pock-marked) որ աւելի կանուխ հաստատուած են հոն քան Սաչակերները, բայց այնքան կարևոր չեն: Որմերուն արտաքին երեսները անուշաղիր կերպով և կոշտ նիւթերով շինուած են, այնպէս որ մեկէ մեկը կը տարուի ենթադրել թէ ան նորոգուած է վերջին ժամանակներու մէջ: Արդարև շատ կարելի է որ շէնքը անապարանքով լքուած բլլայ Սաչակերներու կողմէն՝ երբ ան տակաւին շինութեան ընթացքին մէջ էր, պատահեցաւ Սալաէտտինի մերձեցումը, և այս պարագան յառաջ բերած բլլայ անոր վերջին թուականին այդ վիճակը: Այս կարծիքը կրնայ արդարև դիւրացնել բացատրութիւնը քարերու շարուածքին ցաւալի անկանոնութեան, որ կ'երևի անոր գրեթէ ամէն կողմը:

Գալով Ս. Երկրի եզական կողմին՝ զոր արդի ուսնդութիւնը կը կապէ եկե-



դեցիլին զայն կարելի է բացատրել Կարիաթարիմի (Kirjath Jearim) և Երեմիայի առանձնեբերուն միջև եղած շփոթութեամբ մը: Պրահկնեբը որ ժամանակ մը տէրն էին Ս. Երկրին և տեղական աւանդութեանց անտեղեակ, երկու անունները կանխակալ մանունութիւնով իրար խառնած են: Սակայն եկեղեցիի ծագումն մասին անհրաժեշտ չէ նաչակիրներէն կանխապոյն ժամանակի երթալ այս սխալին հետեանքով զի ակնարկուած պարագան ոչ թէ յաղթականներուն կը վերաբերի այլ ուխտաւորներուն և վերջին զարուն Արեւմուտքէն եկած վանականներուն:

Այս պարագային ո՞ր աւանդութեան վրայ, եթէ կար, նաչակիրները ուզեցին յաւերճացնել՝ երբ չինեցին այս եկեղեցիին: Մինք չենք կրնար ենթադրել թէ ան Կարիաթարիմի Տապանակին բնակարանն էր, եթէ նոյն իսկ ընդունինք թէ մօտաւոր զիւզի մը մէջ կը մնար Տապանակը. զիւզ մը որ պարզապէս այդ քաղաքին մէկ թաղն էր:

Clermont-Ganneau այս տեսութեան առակնկալ ապացոյց մը գտած է որ կը լուսարանէ այս դժուարին խնդրոյն առթիւ տեղի ունեցած վէճը: Petrus Cassinensis 1137 ին իր *Libellus de Locis Sanctis* մէջ կը գրէ: որ Երուսաղէմէն 9 մղոն հեռու տեղ մը կը կոչուի Կարիաթարիմ, ուր էր Տիրոջ Տապանակը, և շինուած է եկեղեցի մը, իր բառերն են. "Mibli ario nono at Jorusalem, in loco qui dicitur Kariathjearim, ubi fuit archa Domine, ecclesia illic construita est".

Այս որոշ հատուածէն կը բխին զանազան կարեւոր արդիւնքներ.

- 1) Ապուղջը կը նոյննայ Կարիաթարիմի հետ այնքան կանուխ քրքան նաչակիրները:
- 2) Եկեղեցիին թուականն է առնուակն ժԹ. զարու կէսէն առաջ:
- 3) Տապանակը կապուած է անոր հետ աւանդութեամբ:

Հաւանաբար այս հատուածն է ըրփութութեան պատճառը. վանդի, առանց երկայնները հակառակէն զիտել ուզած ըլլալու, իսլամական աւանդութիւնը փոքր մզկիթ մը ունի եկեղեցիին մօտ, որ է Եզ-

րասի արքայադր կամ սեղը: Այս աւանդութիւնը թիրեա այնքան ալ անտեղի չէ, ինչպէս կ'երևայ: Ընդհակառակն, ճանչուած է թէ այս «մարգարէն» արարեբէն կոչուած է Նեպի Օզկյր կամ կը-Օզկյր: Եզրաս անշուշտ Կարիաթարիմի հետ կապակցութիւն մը չունի, բայց իր անունին կը-Օզկյր արաբական ձևը տառայր կը համոզատաստանէ երբայեցեբէն Եղիազար անունին. Եղիազար որդին էր Արիազարի, և պէտք չէ մոռնալ թէ հոն կար Եղիազար մը, որուն Կարիաթարիմի բնակիչները Տապանակին հոգը յսկանած էին:

Ասկէ զատ, ի պաշտպանութիւն այս կարծիքին, կարելի է մտածել որ Եզրասի անունն արաբական կը-Օզկյր ձևը փոխանակուած ըլլայ Եղիազարով: Հրէական և Սամարական աւանդութիւնը ցոյց կու տայ Ավերզայի մէջ, Նապլուսի մօտ, Ահարոնի որդի Եղիազարի գերեզմանը: Հիմակ, համաձայն իսլամներու, կը-Օզկյրի գերեզմանն է այն: Այսպէս կատարելապէս արդար է ենթադրել որ Ապուղջը էլ-Օզէյրի մէջ պահուած է Եղիազար մը:

Ապուղջը Եզրասի զրոյցին տեղը, բաց աստի, ունի նաև վաղազոյն տարբերակ մը որ կ'ենթադրուի զիւզացի Քէլլահնեբուն պարզ վկայութիւններէն: Ղուրանին մէջ կայ հատուած մը, որուն համաձայն վաղեմի իսլամ մեկնիչները Եզրասի նկատմամբ ակնարկութիւն մը կը խոստովանին, թէպէտև անոր մէջ անունով չլինատակուի անիկա: Ան այսպէս կ'սկսի. «Ան երբ կ'անցնի քաղաքին (*Karialia*) աւերեալ տուներու մէջէն և այլն»: Հնագոյն մեկնիչնիր այս *Karia* բառին կապուելով՝ բացայայտօրէն զայն կը հասկնան Ապուղջը, որուն իրական անունը, ինչպէս գրտենք, Kariat el Enab կը կոչուի, «մարդի գիւղը, կամ աւելի կարճ, *el Karia* (*): Եզրաս Երուսաղէմի ճանապարհին վրայ, Ս. Քաղաքին մօտ գիւղի մը մէջ էր: Գիւղը աւերեալ էր, բայց հոն կը գտնուէին այգիներ և թզնիի ծառեր: Եզրաս իր թաղը կը հաս-

(*) Clermont-Ganneau իր մօտ չունենալով Ղուրանի բնագիրը Եզրասի գրոյցին Ղուրանի ակնարկութեան սոյն մէջերուսի կարողացած է Hérbelot արեւելագէտին (1625-1695) Bibliothèque orientaleին մէջ:

նր պատի մը քով եւ ինքզինքը կը հողայ պատուզով՝ իր մօտ կապած իրան հետ, Գիւղը կը կոչուի Նաեա seir Abad(*) (ճճե- մելու տեղ» պարսկերէն) եւ Diar Enab. Մէկը չի կրնար արգիւել խոստովանելու այս վերջին անունին մէջ, որ ստուգիւ ۞ ۞ ۞ է, մեր Kariat el Enabի յատկա- նշական անունն է։ Այս կերպով կը տես- նուի որ կայ հոն աւելի քան Նշանակելի պատճառ մը Ապուղօշի մէջ մինչև այսօր տիրող Եզրասի զրոյցի մասին, և միևնոյն ժամանակ անուզողի պայցոյց ընդուն- ուած է թէ Գիւղին անունը երէկի գիւտ մը չըլլալով՝ ա՛ն կը պարունակէ Kariatի տարերքը, որ արեւմտեան մեկնիչներուն կողմէն Կարիաթարիմի (Kirjath Jearim) հետ նոյնացման հիմերէն մին է (տե՛ս Archaeo- logical Researches in Palestine**).

Germer-Durand Տապաւնակի եկեղեցիին նկարներու մասին հետեւեալը կը գրէ (Revue Biblique, 1693, էջ 42). «Գաղով նկարներուն՝ այժմ շատ աւրուած, և որոնք կը զար- դարէին եկեղեցիին ներքին կողմը. եթէ ա- նոնք բիւզանդական նկարագիր մը ունին, պատճառն այն է թէ Միջին դարուն, մա- նաւանց Արեւելքի մէջ, քրիստոնէական նկարութիւնը կը հետեւէր միաձև աւան- դութեան մը, բայց արձանագրութիւնները լատիներէն գրուած նկարներու մարմնոյն մէջ, թոյլ չեն տար վարանելու տեսակներու մասին։ Հարաւային կողակին մէջ բաւա- կան գիրութեամբ կը ճանչցուի անոնց տե- սակը. կեզրունին մէջ գծուած է Ս. Կոյսը, որուն կը խնկարկեն երկու հրեշտակներ։ Աջ և ձախ կողմերը ոտքի կցեցող երկու անձեր կը ներկայացնեն իսահակ և Յակոբ, որոնց անունները գրուած են ամբողջական գրե- րով և լատիներէն, Isaac, la-cob.

Կողմնակի պատերուն նկարներուն մէջ կը գտնուին նաև լատին արձանագրու- թիւններու հատուածներ։ Ուրիմն պէտք է հրաժարել նախ քան Սաչակիրները յառաջ տանելէ անոնց հնութիւնը։ Հուանարար ե- կեղեցին նուիրուած է Ս. Յովհաննէս Մկրտ-

չի, նման շատ մը եկեղեցիներուն որոնք շինուեցան Հիւրընկալ Ասպետներու կող- մէն իրենց զինուորական կայաններու մէջ։ Նկարներէն մին կը ներկայացնէ Ս. Կոյսի Այցելութիւնը, որ կը վերաբերի Յովհան- նու Կարապետի կեանքին։ Այս ամէնը որ- քան յարաբերութիւն չունին նմաւուսի նոյնքան Սրեմիա մարգարէին հետ։

Իսկ Barnabé Meistermann, Nouveau Guide de Terre Sainte, իր գործին մէջ (էջ 53) նոյն եկեղեցիին նկարագրութեան առթւ. կը գրէ խիստ շահեկան հետեւեալ տողերը. «Ներքին սիւները քառակուսի են և ա- ուանց խոյակի։ Բթացեալ սրակամորները ունին կամարակիցներ, Կրկնակ կամարները կը հանգչին կեռճանի և խոյոյղի զարդե- րով խոյակներու վրայ, խոյակներ բըռ- նուած են պատէն դուրս ելած մարդկային քաղուկի մը նմանող սիւնակի բեկորով մ։ Պատերու նկարները որ կը կազմեն ներ- քին բոլոր զարդարանքը, յոյն նկարչի մը գործը կը թուին։ Հիւսիսային կողմը բաց- ուած մուտքի դրան կամարաբէլը զար- դարուած է անուրով մը որ կը վերջաւորի պարտուքով։ Գրեթէ այս բոլոր մասնա- յատկութիւնները անձանօթ են Արեւմտ- եաններու յիշատակարաններուն մէջ, բայց ընտանի՝ արաբ ճարտարագիտութեան։ Քարիէթ էլ է՛նապի եկեղեցին կը վերաբերի այն կրօնական յիշատակարաններուն որ ժՌ. գարու կիսուն շինուած են տեղացի- ներէ։

Բացարձակապէս անձանօթ է ա՛նոր պատմութիւնը։ ԺՁ. դարուն, Ռակուզացի Պոնիփակիտս կը կարծէ թէ Քարիէթ էլ է՛նապը Անարովթն է, և թէ եկեղեցին նուիր- ուած է Ս. Երեմիայի։ Քուարէզմիւս ի- բոււամբ գիտել կու տայ թէ Անաթովթ՝ Մարգարէին հայրնիքը՝ երեք մղոն հեռու կը գտնուէր, Երուսաղէմի արեւելեան կողմը»։

Ինչպէս յայտնի եղաւ, վերոյիշեալ հե- ղինականները՝ որոնք Ս. Երկրի սրբավայրե- րու սոււսմասիրութեամբ նշանաւոր հուն- դիսացած են, հիմնաւոր չեն գտներ այն ժողովրդային զրոյցը՝ որուն համաձայն Տա- պանակի եկեղեցին նուիրուած ըլլայ Երե- միա մարգարէին անուան. կը թուի թէ այդ զրոյցը յառաջ կկած է այն տեղեկու- թիւնէն՝ որ կը կարգացուի Բ. Մակարայե-

(*) Սիր Ապատ Թերուս սիսյ ընթերցման ար- ղուեր է, պէտք է ըլլայ Սապոր Ապատ ճճանարի քաղաք, ուր զոյցին տարբերակին համաձայն, Եզրաս կը մեռնի եւ կը կենդանանայ։
 (**) Հատ. Բ. Clermont-Ganneau.

ցուց գրքին մէջ (Բ. 5). Վերջ եկն եհաս Երեմիա մարգարէ ի տեղի անդր, և անդ եգիտ այրս տմարս անտտոսիտոս, և զվրան ժամուն և զտապանակն կտակարանաց և զսեղանն խնկոց անդ տարեալ դնէք, ի ներքս և զգրուանն ինքնին առականէրս: Մեր Եկեղեցիին ալ Տապանակի տօնին տօթիւ Ճաշոցին մէջ ունի յանուն Երեմիա մարգարէի հատուած մը, որուն համաձայն, մարգարէն Տապանակը իր բովանդակութեամբ կը տանի ձի լեռն Սինէական և անդ եզ ի վրիմի, և վէճն եկուլ զտապանակն, և կնքեաց մարգարէն զտնուն Աստուծոյ ի վերայ վիմին, և եկն ամպ լուսուար և ծածկեաց զանունն Աստուծոյն, և այլն: Ճաշոցի այս հատուածը ինչպէս կը գրէ Տօնացոյցը, մեր արդի Ս. Գիրքին մէջ գոյութիւն չունի. կը թուի նոյն հատուածը առնուած է այն անվաներ գրքերէն որ գոյութիւն ունէին մեր Աստուածաշունչին մէջ, և որոնցմէ առնուած էին պաշտամունքի ընթերցման համար շատ մասեր ալ, ինչպէս յայտնի է Հին Ճաշոցներէն. արդէն մինչև Թ. Գ. զար մեր Աստուածաշունչին մէջ յանունէն կը յիշատակուին անվաներ գրքեր, ինչպէս մանրամասն կը գրէ Մխիթար Այբրիվանեցի պատմիչը. Տապանակի տօնին յիշատակուած Երեմիա մարգարէին հատուածը հասնուարբ ասնուած է նոյն անվաներնէրէն «Մնացորդ» կոչուած գիրքէն. որ «Ողբ Երեմիա մարգարէի» շարքէն վերջ գրուած է Այբրիվանեցիի ցուցակին մէջ. նոյն անվաներնէրը որքան որ Ս. Գիրքէն դուրս հանուած են, բայց վերջի հատուածը մնացած է Ճաշոցին մէջ, և Տապանակի տօնին կը շարունակուի ընթերցումը. հաւանական է որ այս և ուրիշ անվաներ ընթերցումներուն հետեանքով Տապանակի Եկեղեցիին նուիրագործուած է յանուն Երեմիա մարգարէին:

Ե՛րբ շինուած է այս Եկեղեցին. նայելով վերև յիշուած առաջին երկու հեղինակներէն մէջերուած ապացոյցներուն, կը հասկցուի թէ նոյն Տապանակի Եկեղեցին շինուած է Ուսակիրներու տիրապետութեան ժամանակ: Բայց վերև յիշուած հեղինակներէն երրորդը Barnabé Meistermann կը նկատէ թէ այս Եկեղեցիին շինութեան գործը աւելի կը վերաբերի տեղացիներուն,

վասնզի կը տեսնուին տեղական մասնաշատկութիւններ օրոնք հետու կը մնան Արեւմտաքրիներու ճարտարապետական ունէն. կ'ենթադրուի թէ Ուսակիրք կոտարած են վերջին նորոգութիւններ նոյն Եկեղեցիին վրայ, ինչպէս յայտնի է լատին արձանագրութիւններէն, քարերու անպարանքով և անհարթ շարուածքէն և այլ պարագաներէ: Որքան որ որոշ պատմական ապացոյցներ գոյութիւն չունենան այս Եկեղեցիին սկզբնական ծագման մասին և անբուական ըլլան Meistermannի վերոյիշեալ բացատրութիւնները, սակայն Ս. Երկրի սրբավայրերու ծիսարանները որոշ կը յայտնեն թէ շատ կանուխէն, կարելի է ըսել Ե. զարէն սկսեալ, Կարիաթարիմի Տապանակի քրիստոնէական տօնին ուխտագնացութիւնը սովորական գարձած էր: Ս. Տեղեաց մեր Չեռագիր Ճաշոցներէն ումանք ինչպէս նաև Ս. Երկրի սրբավայրերու նորագիւտ ծիսարանները, Ժ. — ԺԱ. դարու հնութեամբ, և որոնք աւելի հին օրերէն փոխանցուած են. կը յիշատակեն Տապանակի տօնը հետեալ կերպով. «Յուլիս ամսոյ որ աւր Ե. Տապանակին ի Կարիաթարիմ. սղմ. ճլա. կցորդ, Արի Տէր...» և այլն. իսկ վրացական ծիսարանին նոյն հատուածին թարգմանութիւնն է հետեւեալը. «Ի Կարիաթարիմ, 2 Յուլիս. հոն Տօն տապանակին», (տե՛ս Revue Biblique, 1924, էջ 620): Որոշ թուականի վրայ դասաւորուած էին Ս. Երկրի սրբավայրերու տօնները, նոյն ժամանակ ալ պաշտամունքի կատարումին առիթով օրին ուխտագնացութիւններ կ'ըլլային տեղւոյն վրայ. երբ պաշտամունքը ի վաղուց հիմնադրուած էր: Ապոհովաբար իւրաքանչիւր սրբավայր ունէր իր ուրոյն Եկեղեցին և մատուր. այս որոշ տուեալներով կը հաստատուի ուրեմն թէ Կարիաթարիմի Եկեղեցին Ուսակիրներէն առաջ գոյութիւն ունէր, անոնք միայն նորոգութիւն կատարած են հոն:

ՄԿՐՏԻՉ ԵՊՍ. ԱՂԱՆՈՒՆԻ

